

թիւնից, կազմում է Մինիթար Գօշի Դատաստանագրքի Զրդ եւ Յրդ մասի (Եկեղեցական կանոնիք եւ Աշխարհական օրէնք) յօդուածների բառացի թարգմանութիւնը: Միմիայն տեղ տեղ Նկատելի են աննշան փոփոխութիւններ եւ յօդուածների խանգարուած դասաւորութիւններ:

Սյստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Հայոց օրէնքների մուծումը Վրաց թագաւոր Վահիթագի Օրէնսդրի մէջ դիպուածական չպէտք է Համարել: Հայերը, ապկերգվ վրացների հետ կից, միւնչոյն քաղաքական կուլտուրական պայմաններում, ինքնըստինքեան կատարում էին մի տեսակ միջնորդի գեր բիւրանդական քաղաքական թիոտիմիւմը արածելու իրենց հիւսիսային սահմաններում: Քրիստոնեաթիւնը, տառերի գիւտը, մարտարապետական արուեստը անցան Վրաստան Հայաստանից: Բիւրանդական, այսինքն յունական օրէնքները, որոնք բազմաթիւ ձեռագրերով տարածւած էին Հայ գատաստանական հիմարկութիւններում անշնչաց մուտք պիտի գործ էին Վրաստան դարձեալ Հայաստանից: Հայերը յետագայում զգկուելով իրենց քաղաքական ինքնուրցնութիւնից, զովկասեան սահմաններում միանդամայն ձուլմեցին իրենց կուլտուրայով եւ իրենց քաղաքակըրթութեան զարգացումով Վրաստանի հետ: Այնպէս որ պյուռիստեան Հայկական ու վրական քաղաքակրթութիւնները այլւեւ իրարից ոշնչով չէին տարբերուում: Ուստի զարմանալի չէ, որ Դատաստանական հիմարկութիւններն էլ երկու այդ ազգութիւնների մէջ միաձեւ էին եւ համանիշ բնաւորութիւն էին կրում: Միւս կողմից էլ այն հանդամանքը, որ Հայերը ու վրացները հարեւան էին արեւմատեան ու արեւելեան Կովկասի լեռնաբնակ այլացեղ ժողովոներին, որոնք երբեմն նշյ իսկ հպատակւելիս են եղել Հայ ու վրացի թագաւորներին, — Հարց է առաջ բերում, թէ արդեօք այդ լեռնաբնակ ժողովզգների սովորութական իրաւունքի եւ պայմանների վրայ չեն ազդել Հայերի ու վրացների իրաւաբանական հիմնարկութիւնները: Այդ առթիւ մի շաբթ հետաքրի խորհրդութեան մէջ էւ վասարերով փորձում է ապացուանել, թէ Հայկական հիմնարկը ինչ ազդեցութիւն է թողել վերցիշեալ լեռնականների իրաւաբան հիմնարկութիւն պարզ պրոֆեսորը Համեմայտ նպատակով յարգելի պրոֆեսորը Համեմայտ առջ նպատակով յարգելի պրոֆեսորը Համեմայտ:

մատում է Միհիթար Գօշից վերցրած օրէնսադրական կարգերը լեռնականների մէջ տիրող սովորութական իրաւունքի նորմերի հետ եւ յիրակի գտնում է նրանց մէջ մեծ նմանութիւն, որը բաղդատելով նա կարծում է, որ Հայկական իրաւունքը, զինաւորապէս Միհիթար Գօշի Օրէնքները, բաւականի ազդեցութիւն են ունեցել նրանց իրաւաբանական հիմնարկութիւնների վրայ:<sup>1</sup>

Ուստաց կայսր Ալեքսանդր Ա-ի հրավարակով 1801ի վրաստանի բնակիչներին արանուած էր իրենց քաղաքացիական գործավարութեան մէջ զեկավարուել վրական սովորութական իրաւունքով եւ վախճանգ թագաւորի օրէնսդրով: Եթեադայում Վախճանգ թագաւորի այդ օրէնսդրովը ինչ ինչ փոփոխութիւններով 1835 թուին ներմուծուեց Ուստաց Տաօման Յակոնով, այն է Խ. 1 Վ. Ը. Հակոբ Շահումով Ներկայ դէպրումն էլ Միհիթար Գօշի Դատաստանագրի յօդուածները աեղ գտան Ուստաց օրէնսդրութեան մէջ եւ Ռուսաստանի դրական իրաւունքի, Կովկասում գործադրուող օրէնքների աղբիւները գարձան:

(Հայունաւոյնիլ):

Խ. ՍԱՄՈՒԷԼԵԱՆ



## Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն

### Ս Ա Բ Ր Գ Ի Ս Ա Ր Ք Ե Պ ։ Ս Ա Բ Ի Ս Ֆ Ե Ը Ն

Ե Բ Գ Ե Ա Բ Ի Ե Բ Ո Ւ Դ Կ

Որ պատմ Սարգի ըստու յարգանց  
լուսաւնին իրոց արքուուց  
և զանկոր ըստու իրոց համեմայտ  
և պատման նորու լոր պատրանց:

1 Եմուս դարձեալ Սարգիս բարուն  
Յըրմիւնիս յանց ժամատան,  
Ուր ոչ ատմին ըստ արժանելոյն  
Լուսաւոշեան պայծառ անուն:

2 Անդ նա ի բեմ ելանելով,  
Զերթ աւղագիտ քարոզելով,  
Ըզնուրք Լեւոն շանիծելով,  
Ասիւր յումանց բամբասելով:

3 Իսկ այլք յանձանց Հայոց տեղույն  
Ուր աենչացօլ էին ուղղոյն,  
Աւելին եղեալ բանի նորուն՝  
Հայանջերն ի թիւր ուղղոյն:

1. Ա. Կովալովայ — Յակոն և օնչական Կավազն, Տ. I, լ. IV, տր. 159-166.

- Ե Եւս եւ Սահակ պետն ահագին  
Որ առաջնորդ էր անդ Ազգին,  
Առ նախանձու անսէր պոտին  
Առէր զեղբոյր իւր ցանկալին :

Ե Քանզի Սարդսի համբու պայծառ ,  
Գոյն հանձնորդ քաջարարասա ,  
Զգեալ առ նա զԱզգին կամառ՝  
Կոյսանայր միշտ հեռից պատճառ :

Ե Ա.Ա. նա յաշնան այնը տարւոյ  
Չուեալ անտի ինէր ուզուց  
Առ Պարուսա թիւթ անիցի ,  
Ուր ժամանէր ողջ ի կարճոյ :

Դ Անդանօր իսկ ազդ մեր բարի  
Ընդ գալն որոյ լեռ հրճառակ  
Գուն դործելով սիրով որտի՝  
Ցարդեալ պատուէր զջնա կարի :

Ե Անդր առաջնորդ էր յայնմ վայրի  
Գէորգ բարուն Հարաբեկի ,  
Որ Պարիարդ լեալ նախ Պօլսի  
Յեռոյ յայն գահ փոխիւր անափ :

Զ Սյոյն ստ գոլով այր մարգանէր ,  
Քաղաքավար եւ հիւրասէր ,  
Առ ինքն առեալ զԱրդիս սիրէր ,  
Գործով բանիւր պատուվ յարգէր :

Տ Զայս ինչ լուեալ ունին ահագնի  
Առաւելյր հերէն սրաի ,  
Ընդգէն Սարդսի իւր դասակի  
Եւ ըստ հոգւոյն հարազատի :

Ա Ռուսի դրբէր առ նախանձու  
Պարիարդին Տեառն Ցակորու ,  
Թէ ի մասոյ Սարդին առնու  
Զաթոռոդ ի քէն քէղ լեալ վըշտու :

Ե Ապա նախ քան ըզգալն նորին  
Ի ինւլզանդիս յիւր հարենին  
Տուր աքսորել ըշնա լուսին  
Զի բարեկալք իւր շխամացին :

Տ Քանզի գեսպանը Քրուանի ազանց  
Պատուէր ունին յիւրեանց մեծաց  
Կատոցանել ի գահէր վառաց  
Ըսոյն Սարդին միխոլ Փանհկաց :

Ա Զայս ինչ իբրու նա լոււալ էր  
Ի մեր Սարդսէ մինչ արբեալն էր ,  
Եւ թէ վասն այսր Սարդին առնէր  
Ընդ հեռդէեայ խորհուրդ եւ սէր :

Ա Ով նախանձու մեզաց մեծի  
Որ ի ասինումն զաշ կայենի ,  
Եւ արդ ըզգիրէ սոյն ահագնի  
Եղայրասասն կազմէ գործի :

Ե Ա.Ա. վայ յաւեւ յաշադկուորին :  
Որ ուղոյ հօր սատանային  
Տոյ բարդովի յինքնան ինչնին  
Ու յիշելով զահ գեհենին :

Ե Սակայ ողջոն ահագնին բան  
Էյր բարուրանք նախանձ միայն :  
Զի Սարդին բան չէր գինենան  
Չուեալ թուղթ ինչ առ մի գեւապն :

Ե Նաեւ չէր նա նախանձաւոր  
Ա.Ա.Շ փառաց ժառանգաւոր ,  
Գործ Գէորգեայ սէր էր բորդ  
Եւ ոչ իորհուրդ աղմիկաւոր :

Ե Բայց Սահակ զիւր թուղթ որբաւլի  
Անփակ եղեալ էր ի բարին ,  
Եւ ինքն երր չէր չ սենեկի  
Կարդայր զայն ոք սիրոց Սարգսի :

Ե Զորոյ բանին զցցօրութիւն  
Անձն այն գըրէր Սարդսի թագուն ,  
Այր յընթեանուն զայն գործիւն  
Ամբոնիւր յոյժ իոնիմանք անհուն :

Ե Ի հաղորդէն զայն գէորգեայ  
Միսիթարիւր բանիւ նորոյ ,  
Զի անէր նա ի բիւզանդիայ  
Շատ բարեկամ յօրդիս Հայկայ :

Ե Որոց կամէր դրել նամակ  
Առաքելով անդ սուրհանդապի ,  
Զի հակեսն ինեւն դիմակ  
Թէ զցՅակոր շահէր Սահակ :

Ե Ա.Ա. Սարդին մեր գեռ ոչ համէր ,  
Ի վեր հանել զանն որ յայտ չէր ,  
Ուստի զգինորդ յոյժ աղաւէր  
Զամանել տական զոր խորհեալն էր :

Ե Քանզի կամէր նախ քան զիրովով  
Ինքնին լոգալ անդրէն փութով ,  
Ցանել անսարտ զանձն իւր գործով  
Ի ահագնին բան քաջ սրտեալ :

Ե Յոյր սակս հապճեպ յուղի անկեալ  
Ի ինւլզանդիս յինէր հասեալ ,  
Ու-ր առ Յակոր ապայ երթեալ  
Փարէր զօնովաւ սիրով լըեալ :

Ե Իսկ Յակորս պետին նուեան  
Որ առեալ էր զիթուղթ Սահակայն ,  
Նախ քան Սարդսի անդ ըզգաման  
Բորբուեալ էր մազնն ընդ արեան :

Ե Վասն այն իսկոյն կամեցեալ էր ,  
Դրանն Արցախ որպէս ծեսն էր ,  
Մանուցանել զոր լըւեալն էր ,  
Վանել սօնարուսն որ անմեսն էր ,

- 28 Ա.Ա. Սամուել բարունն աղու ,  
Որ փոխանորդն էր Յակովու ,  
Արքելի զայն հարուած հատու ,  
Առ փոքել նախ Սարգսին լիզու :
- 29 Արդ ի զիտել Պատրիարքին  
Ըզյարդանս , սէր անկեղծ Սարգսին ,  
Եւ ըջրեալ բան աշազնին  
Զարմանք կալնոյր զինքն անդըստին :
- 30 Եւս արօւրց ինչ Յակով ծանեաւ  
Զանմեղութիւն Սարգսի ծիւրաւ ,  
Եւ ըպարուն որ դրեցաւ ,  
Նոյն Սահակայ պատրիէ գրչաւ :
- 31 Բայց ի Յակով յաւէս մէնայք  
Անհաստան ինչ կոտկանիք յար ,  
Խրու Սարգիս յաւէս հակայր ,  
Խրէլ յիւրմէ զաթուն յոր կայր :
- 32 Եւ արդ Սարգիս վարուքն աղին  
Անդ վերաբին դառեալ պատիւ  
Սիրու դովիւր շրթանց բանիւ  
Մեծամեծաց փոքերց անթիւ :
- 33 Ուր նա յաճախ քարոզելով ,  
Զշմարտութիւնն ու գողելով ,  
Զդէր առ իւր զանձնու յուզով ,  
Ուր անսային նըմա սիրով :
- 34 Յուր նա յաճախ քարոզելով ,  
Զշմարտութիւնն ու գողելով ,  
Ի թիւր կարծեաց զայն փարուանալ ,  
Անձէր ի առհ անզոյթացեալ :
- 35 Եւ որք էին յերկրայս անկեալ ,  
Ու գիտելով ըլլէկու եւ դիր ,  
Ու զրաթիւն դրյու կամ զիւ  
Հորոշէին յիսկէն լոպատիր :
- 36 Ի ոյնափուաց Սարգիս զատիւր ,  
Ա.Ա. մանաւանդ գովարանիւր ,  
Ապա որ նըմա ու ներհակիւր ,  
Ունէր նա զայն ի կոզմ իւր :
- 37 Ա.Ա. ու կարեմ տուել պայտէս  
Ըզյարժանեալ անձանց պէսպէս ,  
Ուրց կագելն յանդդանապէս  
Եւ բարբանչելն էր իրու ծէս :
- 38 Ուր թէպէտես տեղեակն էին ,  
Եւ հանապազ աւանէին ,  
Ա.Ա. ու երեւէ հասանէին  
Ի գիտութիւն պարզ ճշմարտին :
- 39 Ուրց ախորժ էր մայսի այն ,  
Որ նոյզէր զբազիեթանէան  
Ժողով , կանոն , առոր հարս համայն  
Ի ըշԱռը Լեւօն միանդամայն :

- 40 Եւ որ անէծ կարգայր իսկոյն  
Հռովմէական եկեղեցւոյն ,  
Յաշաս սոյցին այն էր գիտուն  
Սուրբ վարդապետ հովիւ աղթուն :
- 41 Ա՛ կուրութիւն աշաց անձին ,  
Որ ճառ սրբոց մերոյ Ազնի  
Զուղիղ պարզ բան շարակնոցին  
Հակնեալ մեկնէ ըստ իւր սրտին :
- 42 Արդ այն սոյցին զ՞Սարգիս տեսեալ  
Ի Հռոմոյ ինքեանս դարձեալ  
Ըզմային , զի նա քամահեալ  
Նորմիցէ զայն դահ օքհնեալ :
- 43 Ընդ որ եւ զիւր սրդիս համայն  
Հռոման , հլու և՝ ուրղադաւան  
Կամէին զի նորին բերան  
Անդունիցէ զետ նետորեան :
- 44 Բայց ըստ որում Սարգիս էր այր ,  
Քաղաքական անկեղծ արդար ,  
Զիրուն յայտնէր հերքեալ զմուր ,  
Անձ ըստ աեղուցն երբ էր յամար :
- 45 Դաեւ նա զայն որ արժան շէր  
Անիծելցյ Հանիծանէր ,  
Ա.Ա. մանաւանդ մինչ պատկանն էր ,  
Քաջ իրաւամբ օքհնաբանէր :
- 46 Իբրեւ սմնէց փոքեալ աեսին ,  
Քէն նա շաեր չար ինչ բնակին  
Ծնդդէմ Հռոմոյ պայծառ գահին ,  
Դեռ Փաանկ է առ գոշէին :
- 47 Իսկ ոյլը էին յայս բան ներհակ ,  
Գոյնեալ թէ նա ոչ եւս է ֆուանկ ,  
Զի դարձ նորս է համարձակի ,  
Ի' ի մզ յարի ահա հաշակ :
- 48 Ա.Ա. զի Յակով ունէր յինքեան  
Կատկան , մախանք զօր Սահակայն  
Ծընացեալ էր ստայօք բան ,  
Ցանկայր Սարգսի բարեալ անուան :
- 49 Եւ զի ինքն իսկ կամէր դաշտնի  
Զի Սարգիս մեր երեւէցից  
Զերթ ըջթանի յաշո ամենի ,  
Ցայս ինչ հընար ձպեալ ձկոտի :
- 50 Ա.Ա. է՛ սադրէր զի նա յատեան  
Քարոզիցէ զԱստուծոյ բան  
Ի աօս Ծննդեան , պէնտէկոստան  
Յօր մեռելց եւ պետրոսեան :
- 51 Զի յայն աւուրս հանդիսաւոր :  
Քաջ քարոզին էր հարկաւոր ,  
Զուղղորդն յայտնէլ մերժեալ թիւր կո՞  
Եթէ չէր նա այր կեղծաւոր :

- 52 Յորս ըշհոգւյն ելման վիճէ,  
Զերկու կամ մի բնութենէ,  
Ըզմուեց ըղիւփասէ,  
Խօսիլ պարտն էր զուստիժէ։
- 53 Յարսմիկ թէպէտ Սարդին ուղեղ  
Դիմէր զՅակոր ոչ դու չըքմեղ,  
Սակայն դուղվ ինքն հանձարեղ  
Դաւն այն նրման չէր ինչ ահեղ։
- 54 Մըտեալ ուրեմն իրը ի կրկէս  
Յասացեալ՝ տուս մեծահարես  
Զինոք Հայոց ջնայս քաղաքէս  
Պարտիք ճարտար ուիւ պէտպէ։
- 55 Զի ի բնարանն որ նա գնէր,  
Վկայաթիւնն որ բանն հաստէր,  
Եւ զօրինակն որ անդ ածէր,  
Զողնն ի մերոց ուրբ հարց բերէր,
- 56 Անդ էր գիտել զուրախութիւն  
Ուզազակրաց անձանց արթուն,  
Եւ զապշութիւնն երկանելցին  
Ընդ թափառութեան յամառելոյն։
- 57 Հնար չէր անդ զաղիլ յաւոց  
Նըբահայեաց նըկատուաց  
Յասման պրոց այնց բարեւնեաց  
Ուր պահէին զազդ նըրբամած։
- 58 Այսուիկ Սարդին ոչ նախատիւր.  
Ամ եւս յաւուս ոսկամանիւր,  
Ուսուի Յակոր նեւեալ ճնշիւր,  
Զի ի գերեւս ել հնար իւր։
- 59 Որպէս եւ է Հայոց կանաւ,  
Զաս յայնց որք միշտ էին յամու,  
Զոշինչ գուեալ ասման պատճան՝  
Յարդէր ըզնա սիրով յոյժ վաս։
- 60 Եւ երբ նա էր քարօսատուն  
Յեկեղեցի ինչ մեծ զօլոյն,  
Երամ երամ Հայք նոյն տեղուոյն  
Գնային լըել անդ զըսան նորուն։
- 61 Այս ինչ եւ եւս յոդնապատկէր  
Զերկիւլ, կասկած, հեճն անվասէր,  
Զոր ինքն Յակոր յար գարմանէր  
Ընդդէմ Սարդին զօր դաշտ ատեր։
- 62 Ուս ստութեան սերման շարի  
Զօր Սահակայն բան անտեկի  
Ցանէր ի սիրտ նալիքան պետի  
Որպէս յլմբոն պատրաստ անդի։
- 63 Ուր այն ահա արմատացեալ  
Վերերեւէր շառաւիրեալ,  
Որ յետ փոքու տեսցի ծաղկեալ  
Եւ դառն պաղով բեղմաւորեալ։
- 64 Այլ որպէս գէպ լինի յաճախ  
Այսմ որ ի մասիլ նաև խաղաղ,  
Յոր թէպէտ ծովին հոյի ծիծաղ,  
Այլ մէդն այնմիկ լառու այս ձախ։
- 65 Այսուիկ բազմաց սէրն յայտական  
Թէպէտ Սարդին ութէր բախման  
Խոկ խնթն սմանց որ ի մըթան  
Պատրաստէր միշտ նըմա վրգեան։
- 66 Եւ արդ իրրու ի միւս ամին  
Սահակ բարունն որ ահագին  
Եկն անդրէն յոյժ զայրագին  
Յընկէնել զՍարդին ըստ իւր բանին։
- 67 Քանզի յաւուր միում յայտնի  
Յըզմիւնիսյ յիւրում յարկի  
Մինչ բարկացեալ էր նա կարի  
Սասցաւալ էր զոյս բան Սարդին։
- 68 Զի եթէ գու բարունեցես  
Ի' ի նիւրանդիս պատիւ գոցես  
Եկից անդրէն իւրոյն եւ ես  
Աս ի զոկել անտի զքեղ։
- 69 Ի գախ ապս անդրը նորս  
Օթեալ ի տան Տեառն Յակորայ,  
Զուր նիւրուսյոր միշտ ի վերայ  
Սարդին մերց զերթ գերակայ։
- 70 Զի Սարդին մեր միշտ ծիծաղեցաւ  
Զոլ գոյն որոյ ճանաչելով  
Զինքն եւ բան իւր եպերէլով  
Ի ընոտիս դասէր մեղմով։
- 71 Յայն ըզւարեալ Սահակ բարուն  
Ճշէր գուայը բայց անարդիւն,  
Զի անարդար էր նոյն դոյլին,  
Եւ յանցաւորն էր իւր լեզուն։
- 72 Թէպէտ Յակոր էր այնց ատող,  
Այլ ըստ սեղոյն էր եւս խորհուղ.  
Զի խոհմն էր եւ խափանող  
Յայտ մաքառման որ չէր լինուզ։
- 73 Ուսուի երկուցն իսկ լեալ իրատուու  
Բայց ահանի սաստ ահարկու  
Զօր հարկ էր գու խորհրդածու  
Եւ սայթաքեալ ըզմբր ածու։
- 74 Այսուիկ Սահակ յոյժ հանդարտէր,  
Աս ի հաշուել իսկոյն գիմեր,  
Մուռանալով զիւր գործ անսէր  
Անդրէն գարձեալ զՍարդին սիրէր։
- 75 Յետ այնորիկ Սարդին բարուն  
Ի Անէտոկոյ բերէր յիւր տուն  
Ըզտպարան, բզուսա համբուն  
Աս ի տպել անդ գիրս բազմարդիւն։

- 76 Իսկ այն ինչ անդ ոչ յաջողեր.  
Զի տպել տալ Յակոր կամբը,  
Զայնափի գիրս որ վայել չեր,  
Առելեալ զայն որ շատ հարին էր.
- 77 Ապա տեսեալ Սարդսի մեր զայն  
Արքեն անկարծ տպարութեան,  
Առ օրուա դոլ իրաց համայն  
Յոր քարոզդը ի ժամատան:
- 78 Որչափ վըտանդ բարուր եւ վիշտ  
Նիւթեր նըսմա յայն ամբարիշա,  
Այնափ նա ժիր դայտանըր միշտ  
Առ զիսկն առել չեղեալ ծոյլ միշտ:
- 79 Զք ներհակաց ձայն, երգ, աւելի  
Որ նուագիւր յաջոտ բաւիլ  
Հաղեր ի նա փոխել շափիլ,  
Յոր իսկութեան դոյր շառաւիլ:
- 80 Այսպէս զամն ինչ կենցազ զարեալ,  
Պայտ առնելով մօր իւր որիեալ,  
Եւ կենացեալ չեր որո ընտրեալ,  
Շրջեր նա անդ դովելու յարեալ:
- 81 Եթեայ Սարդսի կողմէ որ քան զօր  
Շահմամբ սրուից համարոց  
Աճեալ յորդեալ լիներ հզդոր,  
Ընդգէմ որոյ չիշեալ ոյլ զօր:
- 82 Եսյն ինչ սրախ եթեառ Յակոր  
Էր այրասուր որլար հատու,  
Ուսաբ նիւթեր զոյն առաջու,  
Զոր եւ արար Սարդսի վերջու:
- 83 Այս է խոկայր զաքսորմանաց  
Սարդսի որ էր մին յանմդաց,  
Իսկ առնել զայն իւրու և ի բաց  
Զերկիւզ կրէր նա յիշեանաց:
- 84 Եւ զի Յակոր վանել իսրհէր  
Անսի զնսրդի դոր ոչ սիկէր,  
Վասն այն ըստեզ զնսա անսանէր  
Դէս և առաջնորդ դահց անտէր:
- 85 Զայն ինչ առնէր Յակոր դիտոց  
Զի դիտէր թէ Սարդսի կամբը  
Յանձ շառանոյր դոլ ընդ լըծոք,  
Եւ կեալ անդքէն հասաշանօք:
- 86 Ի յաճախիւլ հրաւիրման  
Տեառն Յակորու եւ համազման,  
Սարդսի խօսիւք դոհացական  
Կրինէր զիւր բան հրաժեշտական:
- 87 Ի չընդունիւլ Սարդսի զաթոռ  
Գոյացեալ միշտ Յակոր խոժոռ  
Զօնա բարուրէր բանիւ պայտոր,  
Եւ որ վասն էր ջանիւր բորոր:
- 88 Քանզի ասէր մեծի փոքեր,  
Թիւր նկարեալ Սարդսի պատկեր,  
Թէ եր նա այր ազմիկուրեր  
Մայթ ի հաւատ եւ պառակեր:
- 89 Եւ թէ սրտի նորուն մեծ տապ  
Զիւրն համոնէր կալ աստ անկապ,  
Զի ճարսկեալ դացէ պարապ  
Առ դոլ դահին ինքնին շահապ:
- 90 Այս բան ի Հայր ճապաղելով,  
Սարդսի ունկամբն նիկ լելով,  
Ընտանանձուն կըշեալ կորպի,  
Ընտրէր վերջու դահ ինչ ճեպով:
- 91 Յայնմ վայրի անդէւ կային  
Մեծ գահը ամանք մերց Ազգին,  
Այլ նա համէր Ուեկեսունին  
Որ կայ յեզեր Պրոպանտուին:
- 92 Յօրժամ լըօեր Յակոր հալեան  
Ըլ Սարդսի համութեան բան,  
Առ բըրկանաց սրտի իւրեան  
Ուիսէր նըսմա զայն ինչ պայման:
- 93 Թէ ես ի քէն չեղէց ինդրակ  
Զննորեալ դահիւր տառեկան սակ,  
Որ էր Յաճկաց մարչել համակ  
Երկու հարիւր եւ մին յիսնեակ:
- 94 Այսու դաշտմբ Սարդիս չըւեալ,  
Յաթուր իւր նոր ժաման եղեալ,  
Ուր ի հառէն լինէր պատուեալ,  
Որպէս հավիւ քաջ եւ ընտրեալ:
- 95 Իսկ յետ փոքու Յակոր ժիստէր,  
Զայն հառն անսի միշտ պահանձէր,  
Որում Սարդսի սրանեալ դըրէր  
Լցոյ, նախատ որ փոքը ինչ ծանր էր:
- 96 Եւ նա զայն ինչ առնէր վասն այն,  
Զի խօսանացանց դուռ բերան  
Անձին միում տաենական,  
Որում վայել չեր պատիք բան:
- 97 Զայն թուղթ Սարդիս տայր նաւասաւոյ,  
Բայց վայ ընդ փոյթ զննայր յետոյ,  
Եւ մին իսկորէր գարձ նոյն թղթոյ,  
Լեալ էր վայ իսկ նաւակն ուղոյ:
- 98 Առեալ Յակոր զայն թուղթ ցնծայր,  
Զի ի վազուց հեաել մըսայր  
Խօսման Սարդսի սրամաբար  
Որով ըզնա ընկմել ցանկայր:
- 99 Թէկետ սրտի ընդ այն բախ էր,  
Իսկ արտօնան նա կերծեալ տիրէր,  
Ապա իմձաեալ յօնք ասնէր  
Զայն թուղթ ի տես իշխանաց մեր:

- 100 Յորոց ժողով նա բազմելով,  
Զայն գիր նոցուն ցուցանելով,  
Եւ դառնակուս արտասուելով,  
Տայնէր և ողբայր զայս առելով:
- 101 Ո՞վ գուք իշխանը ազգանաղեան  
Դաս արտքէք ընդ իւ և լինդ այս,  
Յարդ եւ պատի իմ պետական  
Տէրն է և ազդի մեր անձնայն:
- 102 Ազն, արտասուք Պատրիարքին  
Խաբէր ցածնա որ գէս չէին  
Թէ հետ նորին էր մեծ եւ հիմ  
Ընդ սեպհական Սարդսի անձին:
- 103 Ա. Ա. ոչ պատրէր նայն ողբ զ՞նուայ  
Որոց յայտ էր իւէթն Յակիրայ,  
Որում իսկոյն տօնն ողբայ,  
Մի լոյր, համբէր աեցուք ապայ:
- 104 Առքին էին բնդ ամենայն  
Պէտք Արահամ որ Քուլեւեան,  
Մնծ Սիմէօն որ Ասուորեան,  
Ճոխ Մարտիրոս որ Հոգունեան:
- 105 Ընդ որո Գասպար եւ Պաղասար,  
Սիմէք Մուրախեան տանն պայծառ,  
Եւ այլ իշխանը որք բարեփառ,  
Ուզ անդ դասն Սարդսի ստառա:
- 106 Տնեսալ զ՞նոսա Յակոբ մարպիկ,  
Զի առնէին զայն դաս յուշիկ,  
Յամախիէր զիւր ողքն եւ լուիկ,  
Առ որսու անդ զանդէս մարդիկ.
- 107 Արպէս եւ իսկ շահէր լարով  
Զաղանամին անձնաց ժողով  
Որ ըզնարդիս պարսու ելով  
Աքսորեսցի գոչէր շուտով:
- 108 Ընդ որո եւ այլք ի ներհակաց,  
Բարեկըրօն Քաղկեդոնկաց,  
Կառաէին ելցէ ի բաց,  
Սարդիս գըլուս երկարօնակաց:
- 109 Անդ եւ Մաթոս այր անհասու,  
Բայց Սառաֆաց վերակացւ,  
Ասէր զ՞նարդսէ ձայնիւ բարձու,  
Գոյլ մեղսարտ և արժան մահու:
- 110 Յանժամամ Յակոբ մեծ խորագէա  
Հահէր զ՞նազար՝ Պետրոսն ըջէնէա,  
Ուզ հաշուընկիր էին յայն հէտ  
Ի եպարքոսին վաճառապետ:
- 111 Որոց յանձնելու զիւր ծանարտակ՝  
Խընդուր տալ զայն ի բուն դաստակ  
Փոխարքային յայն ժամանակ,  
Յօր մեղքաղ կար միայնակ:
- 112 Ի ծանարտակն յայն անիրաւ  
Գրեալ կոյին գանկա անրաւ  
Ըզնարդիս որ հաւաստեաւ  
Տէր արժանի այնըմ բշնաւ:
- 113 Յորում Յակոբ իրը ի գիմաց  
Հայոց Աղդին եւ իշխանաց  
Ըզնիւարդայն մաղթէր ընդ այնց  
Վանել զ՞նարդիս բացէ ի բաց:
- 114 Զօր եւ ժըտէր բանաել ըշնոյն  
Յամաց Մարգար կիպրոս կողման  
Զի չար գոյով օդոյ տեղոյն  
Փոյթ բզնեղի ապյօնն մահուն:
- 115 Ո՞վ բորբոքման չար նախանձու,  
Որ ոչ տուժիւ միայն ցածնու,  
Ա. Ա. բազնէք յոյժ մինչեւ մահու  
Նախանձելցին անձեռընտու:
- 116 Ազա Ղազար Պետրոս ապյօն  
Ի գիշերէ նզարքոսին  
Գիր ծանւցման Պատրիարքին,  
Զօր ձեռնադրել աղալէին:
- 117 Փոխարքային ընթերցեալ զայն  
Զինէր գանկան որ բարմազան.  
Եւ քանզի էր այր խոհական,  
Ճանաչէր փոյթ զինէթ Յակոբեան:
- 118 Ուստի ասէր Երկուց նոցուն  
Երեւի թէ առ նախանձուն  
Պատրիարք ձեր զյանցանա անհուն  
Դոնէ ի վերայ Սարդսի ուսպյն:
- 119 Յայտ է թէ ոյին Սեւագլուն  
Սիրեալ յԱղդէ իւրմէ ոչ սուզ  
Առթէ նըմա ըզնեծ երկիւղ  
Կրուսելց գահն եւ կնդուզ:
- 120 Աւան այն այշչափ պարտաւորք  
Զայր մի որ արդ սաս ներկայ չէր,  
Բայց դատաստան մեր պահանջէ  
Լըսել նաեւ որ սագերալ էր:
- 121 Երբ այն գանկատ իրաւացի  
Սարդիս ոչ թէ է արժանի  
Աքսորանց և արդելանի,  
Ա. Ա. ըսպանման կախահանի:
- 122 Միշնորդքն անդրէն նոյն մանութեան  
Համբուրելով միարերան  
ԶԵպարքոսին ըզդրապան  
Մաղթեն առ նա ձեռնադրել զայն:
- 123 Եւ մանաւանդ Պետրոսն ախմար  
Փոխարքային յանդէնարար  
Ասէր այսուիկ, ով Ցէր արդար,  
Ըստանայցն վարձ անհամար:

- 124 Յայս բան անհամ յիմարելոյն  
Քաղեկ փաշայն առ գարշելոյն  
Առեր, վարձ, մեղ, Սարդսի արիւն  
Ի վերս ձեր լիցի համբուն:
- 125 Զայս ասացեալ գատակնքեր,  
Եւ զրաւանք հրամայեր  
Աւանել ջնարդիս որ մասնեալն էր,  
Աւը եւ Յակոր կամբեալն էր:
- 126 Արդ ի միւս յառաւոտու  
Զայն հրովարտակն որ ահարկու  
Առեալ Զավուշ մի գրասուռ  
Ցաներ ի չեն Շնեդեստոնու:
- 127 Աւը նա հասեալ վազվազակի  
Լրեր Սարդի չուելն անտր,  
Զորմէ դրեալ Դրանն աբրունի  
Բապաւեր անդ նոր հրամանի:
- 128 Քանդի Սարդիս յետ առաքման  
Թղթոյ իրոյ նսխատական  
Փուլ առ Պօլիս կոռանդինեան  
Առ մղկել զիւր բան ցառմական:
- 129 Որ եւ նաւեալ եկաւորի  
Ի բիւզնդիս յիւր հայրենի,  
Իրը յայն աւուր երեկոյի,  
Եսը իւր զմիւր առնիւր անտի:
- 130 Սարդիս վասաւն իւր անտեղեակ  
Խջեւաներ առ նախրակ  
Խջիմածնի Սիմն գերյարդ  
Որ եւ յետոյ մծ Գատրիարդ:
- 131 Տարբուն յայնեամ ի Սամամիւ-  
Ցեկեղեցուշ Սուրբ Գէսորդեայ  
Բամեր զզրաշն էջմածնայ  
Անհու գործոյն Տեան Յակորայ:
- 132 Աս ընդ գոլուստ Սարդիս հրմուեր,  
Զոր զայն գիշեր առ իւր պահէր,  
Խոկ լասե ոք աճուրդիր,  
Պատրիարքին զայն ինչ ազգէր:
- 133 Յակոր ի նոյն ի գիշերին  
Քայեալ զրեւան իւր քրասկին  
Հահեալ ընդ այլ ջնարդապաշին  
Առնոյր զաւածէն հրովարտակին:
- 134 Ապա ի միւս աւուր յայդուէ  
Այլ ոք Զավուշ ի դրանէ  
Կարդիր կախուշ զայն ուր եւ է  
Տանիւր պատաճէն հրովարտակին:
- 135 Արդ ոյն Զավուշ մինչ ըշտապաւ  
Հրավարտակին օրինակաւ  
Ի Սամամիս երթոյր նաւուռ  
Նա իսկ անտի դայր նաւակաւ:

- 136 Ի մերձենալ նոցո միմեանց  
Հուպ նոր գրան ներկարաց  
Զավուշին փոյթ լլտեան յայտնեաց  
Սարդիսն այն է զնա կալ ասաց:
- 137 Զավուշն իսկոյն մատնեալն էառ.  
Յիւր իսկ նաւակ բերեալ պատմաւ,  
Թէ անքի դու ոսին անձաւ  
Անց ի նաւ իմ շնյտ անբարբառ:
- 138 Անսպէս նա զայն առեալ տանէր  
Ի Սամամիս ուր ուունն իւր էր,  
Անդ վաղ բնդ փոյթ ձիս պատրաստէր  
Առ ածել զայն ուր պատուերն էր:
- 139 Ի պողոսայս Սարդսի գիպին  
Դանօնթ ոմանց որք զարհութին,  
Յիմանալ շար գիպուած նորին  
Զոր եւ այլոց իսկ պատմէին:
- 140 Զայն ինչ լուեալ եւս Սիմնի  
Խջիմածնայ հուրբակի  
Թէնգէս արտմաւալ ցաւէր կարի  
Այլ գօնալ շիշէր ի անս Սարդսի:
- 141 Որ եւ յետոյ զաբեզայն իւր  
Ցիւր առ նա ոսկովք հարիւր.  
Զի լուեալ էր թէ յայնմ աւուր  
Ի դրամաց էր նա թափուր:
- 142 Նաեւ Գոռպարն որ Մուրատեան  
Ցեկալ առ նո զոմն անշան  
Ասէր համել ըզկամ շավուշեան  
Առ մընալ անդ ցօն վաղուեան:
- 143 Զի բարեկամը նորին ողջոյն  
Գուն գործէին միահաղոյն,  
Ազատ առնել զնա ի պատժոյն  
Յաքոպանաց եւ երկաթոյն:
- 144 Յայնժամ Սարդիս ըզշավուշին  
Փորեւալ ծանուկ ըզզարի ըզպիին  
Երէտ ըզպարին ըստամբուրին  
Յագեալ սոկովք Պատրիարքին:
- 145 Ազա հնառ չէր համել զայն,  
Որ ունէր յիշն զիւր սրովայն,  
Եւ մանաւանդ առ փոյթ չըսման  
Գայր Զավուշին յայն կէտ հրաման:
- 146 Եւ իրը օդ ցուրտ զջուրն առնէ առա  
Այսակս այլքան իունապ կաշառ  
Գործէր անշարժ եւ անբարբառ  
Լզիրելեաց Սարդսի կաճան:
- 147 Զայն ինչ առնէր Յակոր վասն այն:  
Զի մի Սարդիս մեր պերճարան  
Եպարքոսին ելեալ յատեան  
Ոսի արգար գացի իւրեան:

- 148 Ի վաղջամի զայն հեծուցեալ  
Յերիվարի անդ հանգերձեալ  
Կապէն զոտուրն շըթայս արկեալ  
Ի' ընդ փորով նոյն ձիոյ զնիցեալ:

149 Այսպէս Սարդիս իրը ապերջան  
Վարեալ բազմաց է էմ յանդիման,  
Ի Հունեցեառուն լինեաց ժաման,  
Մին Զավուշին յանձնիւր յատեան:

150 Անդ էր լըսել հօմին բողջը  
Որով ոզբոյր ջնափիւն ամոք,  
Զոր առ լըսել շիշէր ու զը  
Սաստիւ եւ կամ բանիւ ոզբ:

151 Ահա չառ բեր սրբոյն սերման,  
Զօր սերմանէր իւթ Սահակայն  
Ի սիրո Յակոբ Պետրին նալեան,  
Որսէս ի վեր անդք ատացան:

152 Արդարեւ թէ չէր ի միջ  
Նոյն նախնանու բանն անեղին,  
Սարդսի խուն ինչ թուղթ յասմալի  
Չասէր պատժոյ զանն արժանի:

153 Սակայն աեսցես ուուզ ինչ ապայ,  
Թէ զի Յակոբ յառաք զջայ  
Սամա առնելոյն չոր յանիբնայ  
Այսմո՞ որ ինքեան չէր գիմակայ:  
(Տարբանականիւր)

## ԱՅՐԱՅԻՆ ՎԵՐԱԿՐՈՆԱԿԱՆ

ՀԱՅ ՀԱՅՈՒԹ ՑԵՂԻԹ ԱՆՈՒՆԵՐ  
(Հայութիւններ)

ՄԵԾԱԳԵՑ Ավարեան գետին մէկ բազուկը  
 (Զարիշտանի քուկերն ու Համակածողը) Ա.Ա. 107,  
 ԽՍ. 34. Հեծ + էւր = «մեծ գետ», Լաւագյոյն  
 ի «գետն Եթե», Խոր. 74 (Բ. Ք. Թ.), ասու Ա.Ա. 107,  
 այժմ՝ 2 աշբը չափ = «Մեծայուր տեղի 1. թ. 115  
 Ծողուկը գ. ին մէջ 2. թ. 120-։ Ալլախ գ. ին  
 մէջ Օրբել. 260, 261. Հեծ + չոր = «մեծ ձորով».  
 — Մեծառուր տեղի թ. 117 Բաղաջ գ. ին մէջ Օր-  
 բել. 269. Հեծ + ճոր = «մեծ մարտաքանակով»;  
 — Մեծառուր (սեռ. Մեծառուր) 1. անոն երկու-  
 գետերու. Փաւաս. 18 («յամարք քերդէն աղօթնի,  
 որում կոչեն Գառնի մինչեւ ի գաշնն Մեծամարքի<sup>1</sup>»),  
 Խոր. 126 (Դրսախան եւ Մեծամարքի իրարս խառ-  
 նուին Արագատան ըլով), Ա.Ա. 108, 109, ԽՍ. 34  
 ատ. 21-22 (յառաջապցին խառնութիւն երա-  
 խայ եւ Մեծամարքի Արագատան ըլով). «Խնաճամի»

4 Ասոր տեղ խոր. 194 կը գնէ սառ Խամս պէտքին-

- փետեալ զբացը Մեծամարսոց), ԽԱՍ. 84 տող  
 10 (իւր բնդէ Արքածառուն և Ազգարշապատու 1  
 առաջնուն կը հոսւ եւն. մը + մոր = "մէծ ճա-  
 հճուն" (Համար. Ասք. 78 "ի խանուրով Երախույն եւ  
 Մարդին մէծին Դուչեց քովերո"), Կամ "մէծ ճա-  
 հճուն", 2. Մեծամուր փոքրիկ տարոց մը թ. 80  
 Տարաւն գ. ին մէջ Յովհ. Մամի. 11, 89 — "մէծ  
 ճահճունով", տառաւն մը ի Տարաւն ինձին, Նոր Հայ.  
 181. Հման. Պատր. Խեց Խոր. 75 Կամրի գումարու  
 ԱԱ. 107, որս մէջ կը թափի իւպան մէծ Խոր. 75  
 (= Մեծ-իւպ ԽԱՍ. 34), որ "ի Ծովակին հիւսի-  
 սոյ [Չալքոր կէօլ] սկիզբնաւեալ իշանէն". Նմանա-  
 պէս Խորու մէծ Խոր. 72. "Հասանէ ի միջոց աշ-  
 խարհի լըրագոյն քան ակաւն մարդին մէծին յափն  
 երտասույն, մօն լըրմարեն":

ՄԵՇ ԳԱԵՑ ԽԱՍ. 606՝ զոր զանազանելու է  
 Փարք Հայութ ԽԱՍ. 606:

(ՄԵՇ ՔԱՐ մենասուն, ՄԵՇ ԱՅԻ "մէծ  
 քարոյր, տեղի յԱրքին Mitt. d. k. k. Geogr.  
 Ges. Wien 1890, Bd. 33 էջ 453.)

Ազահով չե հէր իմաստն հնուեւալ ա-  
 նուններուն մէջ. ՄԵՇԿՈՒՄԵՆՔ եւ ՄԵՇԻՐԱՆՔ  
 գ. Ք Արցախի (Թ. 124, 125) եւ ՄԵՇԿՈՎԲՏ =  
 ՄԵՇՆԵԿԵՐՑ (յի. Մերտիկերուն փանակն Ասու-  
 թերուուն վերն էջ 159) բրեր Բալուք քով ի Դ.  
 Հայու Սաղ. 144, Սար. 92, Վարաւն 113, Թօր-  
 քական պատասխուն թեամբ այժմ՝ ՄԵՇԿԵՐ ինձին.  
 Նոր Հայ. 226:

ՄԵՇԵԽԵՆԿԵՐՑ դիւզ թ. 156 Տալիր գ. ին  
 մէջ Ուխտաւես 2, 36. Աւելէ? + իւրու շնուռածու

ՄԵՇԿՈՒՄԵՆՔ թ. 119 Արքեկի գ. ին մէջ  
 մասն, ՄԵՇԵԽԵՆԿԵՐՑ պատկան կուլուած = "ՄԵՇԿԵ-  
 ՐԵՐ", Հնագոյն է ՄԵՇԿԵՐ յու ԱԱ. 303, Օքիկ.  
 1, 274:

ՄԵՂԱԾԿԵՑ 8 - մեն վեր էլ 186.  
 ՄԵՐԱԾԿԵՑ ՏԵՂԻ Թ. 117 Բաղք գ. ին  
 ԱՀ ՕՐՔԵԼ. 2004. 4ը բ. + իւր “Հնաւածակ”  
 ՄԵՒՆ ՀԵՐԻՆՔ - թ. 105 Կանդարք գ. Խոր.  
 78, Առաջ. 55. Բյ. “մալթ, բառը՝ Նորագոյն  
 հրատարակութեանց մէջ իր հասորակ անոն ըստ  
 բանուած - “մալթ լւաներ”, Այսպէս կը կոչուի  
 նաեւ Մասիս ԱԱ. 469. - Ասկէ՛ ՄԵՐԱԾԱՌՈՐ աեղի  
 թ. 119 Ըրեւիք գ. ին մէջ ԱԱ. 299 = “մալթ  
 ձորով”  
 ՄԵՒՆԿԵՐՑ Սայ Ժաղավոյն (1807ին) եպիս-  
 կոպուաց ստորագրութեանց մէջ Խամբ. ՀՀ. 527  
 (բառեայ ԱՀ), ԱԱ. 38 (Արեւելից մէջ),  
 թշբերէն Միհմանկրտ ԱԱ. 38. ՄՃ? (= ՄՃ՞նդ?  
 ԱԱ. 38) + իւր “Հնաւածակ”; Երկրորդ ՄԵՐԱԾԻՐ մէ՛  
 = Meisinger (Belck Globus 64, 1994), Meising-  
 kert (Հելշ 2, 122) կը գտնուի Վանայ ծովուն հա-  
 րաւակողմ՝ Մերաւասայ յուրուցին կրայ:

Հ Հմես. Արամ. 40 “Կենան անցեալ ընդ կամո րըն  
Աշարքապատ բարձրի” զու եւ կամարը Մեծամար իր իս-  
լին, մատարքին հասանել յառաջ մի ի խել կամքին Եր-  
աշապատութ. Հմես. Արամ. 20:1